

բայելոյի ահաւոր ոճիրը պատրուակ մը ներկայացուցած ըըլլար, նոյնպէս վերջաշապէս պիտի մղէր զլւատրիա միջամտելու, ինչպէս ըրած էր ուրիշ անգամ մ'ալ իրք ուզեց խոնարհեցնել իր դրացին և ստորագրել տուաւ անոր թէ կը հրաժարի նոյն իսկ ամենահեռաւոր գաղափարէ Պոսնիա և Հերձեկոյինայի. տիրապետելու:

Պատահեցաւ Սերպիոյ ալ - և նաև Յունաստանի ալ, որ երագեց վայրկեան մը նոյն իսկ ուղղակի թիւզանդական կայսրութիւնը վերականգնել, և ուզեց որ իւր թագաւորը կոստանդին ժի՞. լլլայ - ինչ որ պատահած էր Պուլկարիոյ, և Սերպիան ալ, ինչպէս Պուլկարիան, յաջողութեան վաղորդայնին իսկ կը գտնուի ամէնէն աւելի ծանր պայմաններու մէջ: Այսպէս, դժբաղդարար, մինչեւ Պուլկարիոյ մէջ ոգիներու խանդավառութիւնը մրայն Պուլկարիոյ վնասեց, Սերպիորուն խանդավաց յուզումը զրգաց պատերազմ մը, որուն համար ոչ ոք գտաէ թէ ի՞նչ պիտի ըլլան անմիջական մերձաւոր և հեռաւոր ահաւոր հետեւանցնելը:

Vico Mantegazza

(Corriere della Sera 1 Օդոսոս)

## ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ

ՊՈՏՄԱԿԱՅԻՆ ԶԱՐԴԱՅԱՌՈՒՄԸ<sup>1</sup>

Շորիսալին պատմագիր. — Քառասմորդաց կիւրակէները

Քաղաքական կեանքը ստեղծուած էր կիւրիկոյ մէջ շնորհիւ Շուրինեան իշխաններուն:

Թորոսի քաջութիւնները երկրին տիրապետութիւնը ապահոված էին. երկրորդ զգայի հայ աշխարհն ստեղծուած էր, փոխանակ առաջնոյն ուր տնտես կարգուած էին առաջին նախնիքները. «Որ տիրապէս

մեծատումդ ստեղծեր երկրորդ աշխարհ բղայի և ի դրախտ որ յաղենի տնտես եղաղակ զմարդի ասացին. օրնենքը զահնասանելի գօրութիւն» (էջ 234):

Քաղաքական իշխանութեան հետ եկեղեցական Հայրապետութիւնն ալ զօրացաւ, երեւի վարդապետներու յաջորդութիւն մը զարդարեցին հայ եկեղեցին մեկնութիւններով, թարգմանութիւններով և ճառորով. Վկայասէրն սկիզբ տուած էր շարժման, Պարկաւազ վարդապետն արթընցուցեց էր ամէն հոգեորականի մէջ յոյն երեւի Հարց հետ գերակշռուելու գաղափարն. Ենորհալին ևս, այս ըոլորին ականատես և մասնակից, կ'երգէր անցուն ուրախութեամբ մը «Որ չինեցիր բարձրագոյն զեկիդայի քա յուրիդիամբ և ի սմա կարգեալ տնտես զրարդ բանին ձմբարտութեան օրնենքը զանձաւանելի գօրութիւն» (էջ 235):

Բիւզանդիոնի արքունիքը խեթիւ կը նայէր կիլիկեան Հայոց այդ փոքր իշխանութեան զօրանալուն, կայսրը երդուած էր երգէր հանզիստ չի թողով թորոսը. այս պատճառաւ իւրից վրան իւր հօրեղորորդին Անդրոնիկոսը, տալով ձեռքն այն շղթաները որով երբեմ կապելով տարուած էր կ. Պօլիս անոր հայրը Ալոն, որպէսզի նոյն ոռով բռնելով թորոսը բերէ իւր մօտ:

Ի զուր հայերը բողոքեցին այդ անիրաւ յարձակման վրայ, ի զուր և թորոս զեսպաններուն միջոցաւ յայսնեց կեսարունիւնը իւր հապտակութեան պարտականութիւնը կ պատրաստութիւնը առ կայսրն. Անդրոնիկոս իրեն հասկցուց իւր առաքելութեան նպատակը:

Յոյներուն հետ միացած էին և կայսեր հաւատարիմ Հայ իշխանները. կուրս սեղի ունեցաւ, բուզանդացիները չի գիմացան թորոսի քանիցուն յարձակման ոչմ քիրուցան փախան թողով ըոլոր զօրաւագները Հայոց ձեռքը գերի.... բանակ-

1. Տես. Բազմ. 1914, էջ 212.

ցութիւնները սկսան այդ երեելի իշխաններու փրկանաւորութեան համար... Թուրոս իւրաքանչիւրին թողուց իւր անձին արժանաց զինը կտրել... Հալածուած հայերուն սիրալ զովացաւ իրենց իշխանին այդ պայմանին վրայ... չի կար ասէ աւելի զսեմ, ազնիւ և հեգնական պայման, զարաւոր վրէժինդութիւն մը կը լուծուէր... Դանձուած դրամը թորոս բաժնեց իւր առիւծներուն և երբ իշխանները ապշած կը տեսնէին եղելութիւնը թորոս զիրենց ապահովցուց թէ որ մը զարձեալ պիտի բռնեմ զՁեզ: Շնորհալին ևս չի կրցաւ չի դրուատել իւր իշխանին այդ մեծ խոհականութիւնը. հայրենասէրի սիրուն էր որ կը հրճուէր այդ դէպքին վրայ երբ կ'երզէր. «Որ տիրականս առ ի բեկ կարգեալ տեսես քննորեան մերոյ իւմաստորեամբ զարտիս երող բոյց պարտապահաց բոդ և զմեր զյանցանս, ողորմութեամբ քը Քրիստոս (էջ 235):

Այսքան փառքերու մէջ՝ թորոսի կը պակսէր միայն թագաւորական օծումը և պատունանը, ամենուն փափաքն էր տեսնել զինքը օր մ'առաջ զարդարուած և օծուած Հայոց թագովն. Շնորհալին իւր ժամանակակիցներու փափաքն մասնակից ըլլալով հանդերձ կը պարզէ մեր առջև իւր սրտին ցալ, թէ ինչպէս բազրատունեաց զերջին ժառանգը պատրահեռվ կորուպնցոց իւր այդ իրաւունքը. «Որ զառամունանե առաջին դոր զգեցուցեր օծմամբ Հոգացին. մերկացար մեղօր բառ եախահօրե պատրանաց. զգեց զնյոյն վերստին ողորմութեամբ քը Քրիստոս (էջ 235):

Վերանորոգութեան ուրախութիւններուն մէջ Շնորհալին զանց չընէր նշանակելէ իւր ժամանակին հոգեւորականութեան անկարգութիւնները:

Յոյններուն հարստահարութիւնները այնպան զգուած էին Հայ սերունդը, որ թըշնամական հոսանք մը զոյցացաւ, որուն զլուխ և առաջնորդ եղաւ եկեղեցականը. Յոյնները՝ զՀայերը մոլորեալ կ'անուանէին, ասոնք իրենց կարգին անոնց ամէն բանին մէջ հերետիկոսի հոտ կ'առնէին և որով-

հետեւ մինչև այդ ժամանակ՝ ժամերգութիւն, պատարագ և խորհուրդները զենէին յունական ձեւեր կը կրէին՝ փոխուցան և այլանդակուեցան այդ կրթով լեցուած հոգեւորականութենէն. և հրշային երեսյթներ տեսնուեցան Հայ եկեղեցոյ մէջ<sup>1</sup>. Շնորհալին մորմոքելով կը յայտնէ թէ ինչպէս անոնք կը մերձենային լլ. Հայորդութեան խորհրդոյն. «Յանառածածյին կայծակոսն ի սրովրեից անհպերին, անմաքրապէս մերձնցաք զոյ պարտապան բռն յորհրդոյն. շնորհնա զնյոյն մաքրութեամբ ի բողոքիսն մեղաց մերոց (էջ 235):

Հազար հարիւր քառասուն թուականը շփոթ շրջան մը կը բանար Արեւելքի համար. պատերազմները իրար կը յաջորդէին. այլազգինները զօրացած՝ քրիստոնեայներու մտառանջութեան առիթ էին. չի կար աւելի պատեհ առիթ աւետարանի պատուիրանները յիշելու աշխարհիս կատարածին մասին. աջօթել՝ ահա թէ ինչ կրնար ընել անզօր բազմութիւն մը. Շնորհալին ալ համոզուած կ'երգէր. «Որ պատուիրան ձևաբուրեան ասանելիցեր եկեղեցոյ քո Քրիստոս, ասահնուն ժաման ակա ազօրել առ Աստուած հոգուվ և մոօր. Որ զրան քո օրինաց հաստատեցեր դործով մեզ օրինակ. հաներով զցիչերն ի գորի յաղորսն Աստուածոյ քննորեամբ մերոյ տեօրինարար որում կրկնի ծուեր ամենայն (էջ 252):

Հազարամեայ թուականին երկիւղին յաջորդութիւն մ'էր այս բոլորը. կարծես օր օրին կը սպասուէր որ Քրիստոս երենար ամփերուն մէջէն. «Ղասի որոյ և մեր պատաւեցուք առ բեզ Քրիստոս շնորհնա մեզ յամենայի ժամ յինել քեզ յանդիման մաքուր աղօրիւր բառ ամեարևոց որ յերկին (էջ 252):

Այլազգիններու յառաջադիմութիւննը վախ կու տար ամէն փոքր իշխանութեան. Հայերը թորոսի ձեռցին տակ արդար կառավարութիւն մը կը վայելէին. այս պատ-

1. Այս մասին երկար պիտի խօսինց Եկեղեցական պատմութեան մէջ.

նառաւ և աղօթքներ կը կատարուէին Աստուծոյ որ զայն թողու միշտ իրենց վլրայ իշխան և տէր. « Դատաւոր արդարութեան հաստատեցեր ի մեզ զմիտու մեր. դասել զնողի և գնարժին. արդարապէս դատմամբ լսու օյինաց քոց Քրիստոս (Էջ 253):

Բիւզանդիոնի և Ալյազզիներուն մէջ պատերազմը կրկին բացուեցաւ. Կայսրը կրկիվոյ սահմանները հասնելով՝ Թորոս օգնութեան աճապարեց անձնանուիրութեան ապացոյցներ տալով և սակայն բիւզանդացուց գաղտնի դաւադրութիւն մը հետամուտ էր վերջ գնել Թորոսի կեանցին: Շնորհալին սրտին դառնութիւնը կը բացատրէ. « Խոկ անիրա դատաւորին որ ի քաղաք բնուրեան մերոյ ոչ ունելով զերկիդ քու սուրբ և անկանակա ի մարդկանե ոչ առնելով դատ զրկելոյն (Էջ 253):

Գաղտնիքը յայտնուելուն Թորոս իւր անձին եղած անիրաւութեան դատը զինու գորութեամբ կատարեց յարձակեցաւ և տիրեց Անարզարա և Մանիստիա քաղաքներուն: Կայսրը տեղեկանալով եղելութեան կրկին Անդրոնիկոսը Թորոսի վրայ խաւրեց, Յունաց հետ միաբանեցան Օշին Լամբրոնի և Նաթանայէլեան հայ իշխանները. Թորոս պաշարուեցաւ յոյներէն. բայց յորդ անձրէի ժամանակ յարմար առիթ գտնելով յարձակեցաւ իւր թշնամիներուն վրայ և ջախչախեց Բուզանդական միացեալ ուժերը գերելով անգամ մ'ալ բոլոր իշխանները. Ցոյն իշխանները դարձեալ ստիպուեցան իրենց զլիուն փրկաննը կտրելով ազատի. բայց Հայ իշխաններուն հետ Թորոս խիստ զրտնուեցաւ... Շնորհալին վախնաւով որ շըւլայ թէ յաղթողը մի անգամ ընդ միշտ ոչնչացնէր այդ հակառակութեան սերմերը ազգին մէջէն, աճապարեց միջամտելու, որքան որ արտէն կ'արդարացնէր (իւր տերոջ և դատաւորին) Թորոսին խիստ վարմունքը, բայց միւս կողմէն ազգականութեան կապ մը կը միացնէր զինքը Լամբրոնի իշխանին հետ. հետեարար մողամբելով կը գոչէր « Այլ անմահ սուրբ

վիսայիդ այրի հոգի իմ պարասի, ուստի զիրաւուն իմում դատաւորիս տանել իմ դատաստան արդար ընդ ուսիսի մարմելոյ իմոյ » (Էջ 253):

Թորոս իւր յաղթութեան վրայ ուրախանալու մամանակ չունեցաւ. իւր երկու հարազատները Ստեփանէ և Մլեհ իրմէն հեռացան շատ մը իշխաններու հետ կայսրը երբ այս բանս իմացաւ իսկոյն մեծ պատրաստութիւններով կրկիվա քալեց:

Այմէն միջոց ձեռք առնուեցան Թորոսը յանկարածակի բերելու, բայց ուխտաւոր մը, միշին զարու այդ լրտեսները, տեղեւկացուց իշխանը արշաւանքի մասին. Թորոս անօգնական՝ իր փոքրիկ բանակով լեռները ապացնեցաւ. թափառական շըրջելով՝ կը զգուշանար միշտ պատերազմերէն: Շնորհալին տեսակ մը նմանութիւն կը գտնէ Հայ իշխանին այս զործին և Փրկչին անապատ քաշուելուն մէջ երբ կ'երգէ « Այսօր պահօք ձիմարտութեան եղուցը ի շատն փորձուրեան ընդ Քրիստոսի, պատերազմել ընդ քշեամոյն զի յաղրեցուք եռվա» (Էջ 256):

Եւ յիբաւի Թորոս իւր ժուժկալութեամբը՝ և տեղացի Լատին իշխաններու միջամտութեամբ յաղթեց և հաշուեցաւ կայսեր հետ ընդունելով Պամսերաստոստրեան պատիմ: Այնուհետև նա տեղացի բոլոր հայ սերաստոսներուն օրինաւոր գերիշխանն էր:

Կայսեր մեկնելէն վերջ, հայազգի իշխանները իրենց հպատակութիւնը և օգնականութիւնը չի մերժեցին Թորոսին, միայն կը մնար Լամբրոնի իշխանը Օշին. սա Թորոսի հրաւերքին վրայ, կը յորդուէր փոխազարձարա որ ճգէ ինքնազրելիութիւնը և բոլորովին կայսեր հպատակի. Թորոսի համբերութիւնը հատաւ. Լամբրոնի տէրը կը գերազանցէր ստրկութիւնը ազատութենէն. . . Բերդը կը պաշարուի, Սուուրինեան պայազատի ծրագիրները այնքան որոշ էին, առաջադրութիւնը այնքան վճռական որ Պահաւունի Հայրապետը անպարեց մեղմել յաղթողի բարկութիւնը « Դատաւոր արդար, որ հաստատեցիր ի

մեզ դատող բնուրեան գմիսու մեր շնորհեաւ սմա դաստի զամենին իրաւամբ և արդարութեանը» (էջ 256):

Ծնորհաւոյ անձին նման մարդու մը բարեխօսութիւնը չի մերժուեցաւ, հաշտութիւնը կնքուեցաւ երկու ափոյեաններուն մէջ, միութեան անխզելի կապ պիտի ըլլար Թորոսի միակ աղջկան ամուսնութիւնը Լամբրոնի ժառանգ Հեթում իշխանին հետ կ'երկի որ հաշտութիւնը կատարեալ եղաւ որովհետև Ծնորհալին այդ գործին մէջ նմանութիւն մը կը տեսնէ Քրիստոսի և Եկեղեցւոյ խորհրդական միութեան հետ «Փեսայ երկնաւոր հարսին քո Եկեղեցւոյ, զայրի եղաւի ի քեն զնոցիս մեղօք. մաքրեա զրութեամբ և յօդիս ի քեն միուրեամբ» (էջ 256):

Ծնորհաւոյ համար Թորոս՝ երկրին հոգին, միտքն էր, անկէ դուրս ամէն իշխանութիւն մարմար մը լրացոցիչ անդամներն էին. այս գաղափարով կը փափաքի ի սրտէ որ Ռուբրինեան իշխանը այնքան զօրանայ Աստուծով՝ որ կարենայ հպատակեցնել մարմինը իւր ձեռքին տակ «Որ մահուամբ մարմնոյ քո մեռոցներ զմեզս. և յարարեամբ քո յարոցներ ի մեզ զարդարութիւն տուր զօրարիւն հոգույս կամ մեզապանել զկամն մարմնոյ» (էջ 256):

Այսպէս տարիներէ ի վեր փափաքուած հայ անկախութիւնը կատարուած էր: Բիւզանդիոն վախ ազդելէ աւելի Հայոց նոր քաջարութեանց առիթ կու տար. բայց կային արարացոց վտանգաւոր իշխանները, ասոնք կրկին տիրացեր էին այն երկիրներուն որ թողած էին խաչակիրներուն... Եղեսիոյ առումը Ծնորհաւոյ սիրտն խոցեր էր... Երրուսադէմի կրկին առման մասին վախն ընդհանուր էր... և ահա ուրախալի աւետիսն տարածուեցաւ արևելք, երեք հզօր թագաւորներ արեմուտքի կը պատրաստուէին նոր խաչակրութեան մը... նմանութիւն մը կար ասոնց և Փրկչին զալստեան հետ որոնց թշուառ քրիստոնեանները փրկելու կ'աճապարէին: Ալրակեաց ճգնաւորներ, այդ դարերու մարգարէնները, քարոզած էին

այդ եկաւորութիւնը, ցրիսառնէից խեղճ կացութիւնը նկարագրելով «Որ զիսրենորդ քո գալստեան յառաջարյեց գուշակիցեր յետ Արևոսին. որք խօսեցան Հոգով սրբով բազմապատիկ օրինակօր, տուր մեզ փրկիչ ուղրունքրիւն և զենքաց զրողուրիւն: ի մերձենալ ամաց վերչին զոր տեսանդրքն ծանոցին. զհասանեկ մեզ փրկողիդ առ ի վախան մատանակիր. երկեցար ի մէջ մարդկան զգեցեալ զիկրուց ծառայական, տուր մեզ փրկիչ ուղրունքրիւն և.» (էջ 273):

Աղամ իւր մեղքով կորսնցուց ժառանգած զբախտը նոր Աղամ փրկչչը՝ աշխարհն եկաւ կորսուած այդ ոչխարհները փնտուելու: Նոյն համեմատութիւնը ունին Ծնորհալւոյ համար առաջին խաչակիրները՝ վերջիններուն հանդէպ «Ի վեցերորդ աւոր զիշամ ստեղծեր ի տիւպ քո տիրական, որ ոչ պանեալ զպատուիրանն մերկացաւ զպատմուանն. իսկ նոր Աղամդ ի վեց դարուն այց արարեր կորուսկրյեն» (էջ 273):

Սրտին բոլոր միխթարութեան մէջ Ծնորհալին կը միմէ անգամ մ'ալ Ցիրամորինդրելով որ այդ գալուստը որ Արևելքի մէջ Կերպարանափոխութիւն մը պիտի յառաջ բերէր, նպաստէր և իւր ազգին խաղաղութեան համար վերցնելով խոռվութեան պատճառները «Տաճար բայց անսուներին և առագաստ անձան թամբին, որ զիահանոյ մօրն Երայի բարձեր զանենմա տրրտմայի, հայցեա յԱրդոյ քո միածնի Հօր հաշոռութեանն միշնորդի, բառնալ ի մէկ զիսովուրիւն և տալ զուցոց իւաղաղուրիւն» (էջ 273):

Ծնորհալւոյ հաւատացը խաչակիրներու բարերար ազեցցութեան մասին զուրկ չէր պատճառներէ: Ուուրինեան նորահաստատ իշխանութեան առաջին զօրավիզները այդ Լատին իշխաններն եղան: հետեւարար իրաւունք ունէին Հայերը ամէն ժողովրդէ աւելի ուրախանալ ասոնց կրկին յայտնուելուն վրայ «Բայտ անտեաց մարգարէին որ առ փրկեալք արեամբ զասինդ. ցնամար և մնը ծառք անտափ ընդ զարտոտ Ցիառեա կրկեակի. շնորհեան մեզ Տէր ընդ արդարոց ընդ առ ի քեն տընկեալ ծառոցն, այժմ յու-

սով զուտրանաւ և յերկրորդին բեղ քեզ լու Հայ և Յոյն եկեղեցիներու միութեան հարցը. անոր յաջողութեան մէջ պիտի կայանար վերջնական հաշտուրիսնը երկու նախանձախնդիր ազգերու մէջ « Յորժամ եկեղեցի հարանացեալ միանայ ընդ փեսայիդ ընդ իմաստուն տուր կուսանացի արժանաց առաջասահման զմեզ ընդ նուին երգել զիստ ի բարձուն» (էջ 274):

Դեռ բանը գրաւական մ'էր որ յաջորդ թագաւորներն ալ նոյն վարմունցն պիտի ունենային ինչ որ Շնորհալին փոխարերար կ'երգէ « Այմին եման տայ աւետիս Զարարիսան նոր Այովնի երկ ուրախ ընդ ահա զայ առ քեզ խոնարին և նեղ արքայ, եստեալ ի յէլ յ յառանակ կրիկին ազանց զոյ օրինակ. եստեադ յարու քերովիսից նիստ գրութեամբ ի մեր հոգին» (էջ 274):

Տարակոյս չի կար որ այս անգամ խաչակիրներու ահեղ գալստեան պիտի կրկնուէին աւելի խիստ կերպով աւերածները և հրգեհները մահմետականներու կողմէ, որպէս զի արգելեն ըրբտունեայ բանակին յառաջխաղացութիւնը: Այս բոլորը Աստուածային գալստեան կարապետները կը թուին Շնորհալոյ աչքին « Զանենի փաստ քո երևունե, որ յինքոց և յերկրորդումն, ծուն. Դաշիր յառաջազն, ծանոց կահեաւ ազդմամբ Հոգոյաճ. քը յայտնա զես Աստուած զայցէ, հոյր ասոայի իշր բորբոքէ, յայնձամ Եիսոս ի մեղ խնայեա զրա Քրիստոս և սորունեա» (էջ 274):

Մահմետականութիւնը մեր երգիչն համար մարգարէին չորրորդ գագանն է որ պիտի կործանէր Քրիստոսի խաչի զօրութեամբը « Որ զորորդ զագանն անեղ զապատշամք յԱստուածոյ. ծանոց բարձական գործարան և սորունեա» (էջ 277):

Եւ սակայն ինըը Շնորհալին ևս զգացեր էր որ պիտի չի տեսնէ այս թագաւորներու գալուստը. կենաց վերջին օրերն ըլլալով՝ միակ խնդիրըն էր որ Աստուած իր հետ զիտութեամբ վարուի ինչպէս ինըը մարդկանց չարութեան հանդէս ներողամբ գտնուեր էր « Յորժամ հեծանոցա դատուրանեան ք. Տիրո. սրբն զիաւ աշխարհի յշնեմարան արքայորեանդ դողովիա զմեղ ընդ արդարոցն» (էջ 278):

Զմեռած ուրախութիւնն ունեցաւ սկսե-

լու Հայ և Յոյն եկեղեցիներու միութեան հարցը. անոր յաջողութեան մէջ պիտի կայանար վերջնական հաշտուրիսնը երկու նախանձախնդիր ազգերու մէջ « Յորժամ եկեղեցի հարանացեալ միանայ ընդ փեսայիդ ընդ իմաստուն տուր կուսանացի արժանաց առաջասահման զմեզ ընդ նուին երգել զիստ ի բարձուն» (էջ 278):

Շնորհալոյ ցանկացած բոլոր օրերն պիտի տեսնէր իւր ձեռաստն աշակերտը Ա. Ներսէս Լամբրոնեցին, ինքն էր որ Հայոց մէծ հայրապետին կտակը պիտի իրագործէր, և պիտի եղագէր Քրիստոսի յարութեան մէջ՝ յարութիւն առած Հայ թագաւորին ժողովրդեան ինդութիւնը և ցնծութիւնը. « Այսօր յարեա ի մեսերց վեսային անեսն և երթաւոր, քեզ անսիր խնդութեան. հարսն ի յերկրէ եկեղեցի, օրնենան ի ձայն ցնծութեամբ կլասուած քա Սիովին» (էջ 529):

Այսպէս Հայ ժողովրդեան ելից լարչարեցները ուրախութեան կը փոխուէր « Այսօր զգասկը լարչարանաց ելից խարայի փոխեցներ. ի փրկուրին հոցոց զատիկ սուրբ յարութեամբ բա Քրիստոս» (էջ 532):

Այսուհետեւ Լևոն Մեծագործի գաւազան տակ կիլիկեան Հայոց ցարացական և եկեղեցական պատմութիւնը իւր գերն խաղաց համաշխարհի յարաբերութեանց մէջ:

Այս զլուխը, կնքած պահուս, ինձ այնպէս իր թուի որ ընթերցողներէս շատերը զարմացական ժիշտներով հետեած պիտի ըլլան ինծի: Եթէ իրենց իրական թուրն կամ ոչ իմ այս տեսութիւնը Այսուհացից շարականներուն հանդէպ: Միայն պատասխանս պիտի ըլլայ որ այդ երգերը սերտ յարաբերութիւն ունին կիլիկեան Հայոց պատմութեան հետ. անկէ ներշնչուած են և որ զարմանալին է և պատճառ իմ համզութիւն, անոնք տուն առ տուն կարգաւ կը հետեկին զարուն պատմական բոլոր հուլվայթներուն, հետեարար և ոչ իսկ կարեւոր համարեցայ պատմական զէվցերուն թուականները նշանակել քանի որ զանոնց քաղցին Զամշեանէն և Ալիշանէն :

Հ. Լ. ԱթմենԱն

(Եարայարելի)